

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԳԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՑ

Ա. Ռ. Ա. ԶԻՆ ՏԱՐԻ, ԹԻՒ 23

15 Մարտ 1891



ԿՈՍՏԱԴՆՈՒԹՈՒՆ
ՏՊԱՐԱՆ
ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԵԱՆ

Փողոց Սուլթան Համամ, Թիւ 14

1891

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ԹՈՒՂԹ ՅԱԿԱԿԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԵ ՄԵԼԻՏԵՆԱՑԻՈՅ ԱՌ
ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏ : — Հրաս . Հ . Բար-
սեղ Չոտոյեան :
2. ԱՐՁԱԴԱՆԴ ՄԻ ՌՈՒՏԱԳ Սուրբ Նիկողայոսեան հիւան-
դանցից ի Նիշան-Թառ : — Պ . Հ . Աղամեան :
3. ՊՈԲԼԻՈՍԻ ՈՎԻԴԻԵԱՅ ՆԱՍՈՆԻ ՏիրԱԿԱՆՔ — Թարգ-
մանեալք ի չափս հայկականս : — Թարզմ . ի Լատին
թևագրէն . Յ . Վ . Միսմեան :
4. ՎԱՐՔ ԵՒ ԳՈՐԾՔ ՆԵԽՏՈՆԻ : — (Ծարայարութիւն եւ
պեղք) : — Յ . Վ . Բ .
5. ՊԱՅՔԱՐ ԱԶԱՆՑ ՅԱԻՍՏԻԱ-ՈՒՆԿԱՐԻԱ : — (Ծարայա-
րեղի) : — Հ . Մելոնիկ Մ . Վ . Սաղիկեան :
6. ԿԱԹՈՂԻԿԵՈՒԹԻՒՆՆ ՅԱՆԴՂԻԱ : — (Ծարայարեղի) :

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՅ

Առաջին Տարի

Թիու 23

15 Մարտ 1891

ԹՈՒՂԹ ՅԱԿԱԿԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՎԻ ՄԵԼԻՏԵՆԱՑԻՈՅ

ԱՌ ՄԱՒՐՔ ՄԱՀԱԿ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏ



Որ ամենայնիւ աստուածահրդ եւ եւ լի սրբութեամբ ,
տէր իմ եւ գործակից , ըստ նմանութեան միոյ մարմնոյ
յաւդապատեալ . այսպէս բազում ազգաց ի միաբանութիւն
հաստատեաց ըստ պաւղոսեան բանին թէ որ ոչ գոյ հրեայ ,
եւ ոչ յոյն՝ այլովքն , բայց յամենայն ի Քրիստոս . ցուցանէ
այս զմիաբանութիւն հաւատոյն , զոր շարժեաց չար աղանդն
նեսոտրի , որ էր նա ի քաղաքի կոստանդինեայ եպիսկոպոս .
եւ ապա հերետիկոս գտեալ կործանէր յաշտիճանէն , որով
ծանեաք զգայլն յափշտակող յարձակեալ ի վերայ սուրբ ե-
կեղեցեաց . եւ ուրեք ուրեք զպարզամիտս յիւր դարձու-
ցեալ ի չարակամութիւնն : Զահի հարեալ թէ գուցէ եւ ի
ձեր եկեղեցիսդ արաւտ գտեալ ճարակեսցի , լաւ համարե-
ցաք ազգել առ ձեզ զհասարակաց աւգուտն խորհելով , զի
ոչ ուստեք են դէմքն՝ այլ ի հրեարէն ախտն զանդեալ գոտա-
նին . զի սխալեն ի խոնարհելոյն Տեառն , եւ ընդ բնաւ
կիրս մարդկաւրէն անցանելոյն բա'ց ի մեղաց : Ժպրհին զլա-
նալ զերկրպագութիւնն Տեառն . ընդ ամենայն գիրս հա-
կառակ եղեալ . ո'չ ընդ այն հայեցեալ որ ի ծնէ կոյրն
ըժշկեցաւ ի Տեառնէ , եւ հարց ցնա եւ ասէ , Դու հաւա-

տա՞ն յՈրդի Աստուծոյ . եւ պատասխանի եւ ասէ . Տէ՛ր ,
ո՞վ է զի հաւատացից ի նա . եւ ասէ Տէր . եւ տեսեր զնա
եւ որ խաւսի ընդ քեզ նա' է . խոնարհեալ երկրպագանէր
ասելով , Հաւատամ Տէր :

Իսկ Փրկիչն ասէ . Ի դատաստան եկի յաշխարհս , զի որք
ոչն տեսանեն , տեսցեն . եւ որք տեսանենն կուրասցին . ոչ
աւելի աւնեն զնա քան զառաքեալսն եւ զայլ սուրբան .
Պաւզոս լցեալ աստուածային զաւրութեամբն բարբառէր ,
Թէ զփորձ ինչ աւնուլ կամիք զթիսատոսի որ ինեւս ընդ
ձեզ խաւսի . եւ բալոր սուրբքն զօր ինչ արարին սքանչե-
լիս , ոչ իւրեանց զաւրութեամբ , այլ աստուածութեանն
չնորհիւ . յաղագս նորին եւ Տէրն ասէր ցմատուցեալսն ,
Հաւատա՞յք եթէ կարող եմ զայդ առնել . յայտ արար զան-
ձնէ եթէ ոչ էր մարդ դուզնաքեա , այլ Աստուած ճշմարիտ :
Բերեն ի մէջ ասելով զրանն թէ մարմին ինչ ո'չ աւգնէ :
Իսկ զիա՞րդ Տէր ասաց՝ Եթէ ոչ կերիջիք ի մարմնոյ իմմէ եւ
արբջիք յարենէ իմմէ , ո'չ ունիք կեանս յանձինս ձեր :
Արդ այս բան՝ է' յանդիմանիչ եւ կշտամբիչ նոցա անաւ-
րէնութեան որչափ պատշաճ է ըստ չափոյ թղթոյդ առաջի
արկեալ : Բայց եւ զայն եւս պարտ է ասել որով նախատեն
զմեզ եւ գիտուն առնել սիրոյդ ձերում , զի բամբասեն զմեզ
իբրեւ թէ Աստուած զայն պաշտեմք որ ընդ չարչարանաւք
է : Իսկ մեք ոչ միայն չընդունիմք զիմաստս նոցա , այլ եւ
նզովեմք որ զայս իշխեն տսել թէ ի բնէ իսկ էր Աստուած
ընդ չարչարանաւք , մահկանացու զանմահն եւ եղծանելի
զանեղծն եւ զանարատն համարին . ոչ հային ի Գիրս սուրբս ,
եւ ո'չ ի վարդապետութիւն Յթէ եպիսկոպոսացն որ ի Նի-
կիացւոց քաղաքին : Այլ մեք հաւատամք եւ հաստատեմք ,
եւ ի վկայութիւն հասանեն մեզ վարդապետք սուրբք , եւ
Դիրք Աստուածաշունչք . Բանն ասէ մարմին եղեւ . ոչ եթէ
եղծաւ ինչ յիւրմէ բնութենէն , կամ փոփոխեցաւ , այլ ըստ
անհաս զարմանալեաց մարդկային մտաց եւ խորհրդոց ե-
կաց ի նմին որպէս էրն իսկ եւ եղեւ զի՞նչ կամեցաւ : Որպէս
եմուտ ընդ չարչարանաւք ոչ լոկով մարդկութեամբ , այլ
եւ աստուածութեամբն , ըստ բարբառոյն Թումայի , որ իբ-
րեւ չաւշափեաց զվերսն , ասաց մեծաձայն , Տէ՛ր իմ եւ Աս-
տուած իմ . ոչ ասաց եթէ այրդ Աստուծոյն իմոյ ըստ ամ-
բարշտացն մտաց :

Արդ իբրեւ առնուցուք զթուղթդ ի վերայ իմոյ տկարութեանս ազաւթս անպակաս մատուսջիք Աստուծոյ . բայց մեզ երկիւղ է թէ գուցե՛ ի Թէոդորեայ Մամուեստեայ ոփամանէն աշակերտեալ ոք գտցի , եւ ի չար ժանդէն Նեստորի ի միամիտ անձինս ազդիցէ . զի զնորա մնացեալ գրեանն իբր ինդիրս այս յայտնեցաւ եւ մանաւանդ որ վասն մարմնախառինն գրեալ էր , զի՞ո հրամանի ետուն սուրբ աշխարհաժողով եպիսկոպոսացն , որ յԵփեսացւոց քաղաքին եղեւ , ի մի վայր ժողովել զբնաւ գրեանն եւ այրել . Արդ փոյթ լիցի ձեզ առանց պղտորութեան զհաւատսն պահել , զի կատարեալ զարդարութիւնն անապական ընկալիք :

Հրատ. 2. ԲԱՐՍԵՆ ԶՈՏՈՅԵԱՆ

Ա Բ Ձ Ա Գ Ա Ն Գ Մ Ի

Ո Ռ Ո Ւ Ս Ա Ց Ս Ո Ւ Ր Բ Ն Ի Կ Ո Ղ Ա Յ Ո Ս Ե Ա Ն Հ Ի Ւ Ս Ն Դ Ա Ն Ո Ց Ի Ց

Ի Ն Ի Շ Ա Ն Թ Ա Շ

Տեսանձ էք այն պատկառելին
Կուրծքին կախած՝ մեր փարելին
Տեառն Յիսուսի նըշան Խաչին ,
Ոյր ի համբոյր խոնարհ մատչին :

Տեսանք ազնիւն այն հայրապետ՝
Սպիտակ ալեօք փայլուն վէտ վէտ ,
Իշխանութեան մատնին յաջի ,
Որով օրհնել մեզ կը հաճի :

Եւ վառվուն իւր աչաց մէջ ,
Մարզարիտներ շողշող ու գէջ՝
Որոց աղբիւրն է մեր աղէտ ,
Որ իւր ի տես խոյս տան անհետ :

Երբ ես տեսի՝ նա չէր բազմած
Յ'աթոռի շքեղ եւ ոսկեմած,
Նա գաւազան չ'ունէր ձեռին
Որով հովուէ իւր հօտերին։

Պարզ էր անզարդ, վերարկուն թուխ՝
Ծածկէր զմարմին, սեւ գտակ ի զլուխ.
Որոնք տային մի նոր փայլ՝ ցայտ,
Դիմաց ժպտին իւր սրտայայտ։

Համակրանաց իբրեւ մի նշան՝
Իւր պարտիզից՝ յասմիկ շուշան
Քաղած նուիրէր ինձ երեք փունչ,
Իւր խօսքերուն պէս քաղցրաշունչ։

Եկաւ բազմեց մահճիս ի սնար,
Եւ զրթունք իւր օրհնութեանց քնար,
Մըմնչին բանք աղօթից,
Եւ սփոփանս հոգւոյս թախիծ։

Կարծես ինք չէր կաթողիկոս,
Տասներորդըն չէր նա Պետրոս,
Այլ հայր, եղբայր, ընկեր մի պարզ,
Ապրող հեղիկ՝ բարւոյն ի մարզ։

Խորհէի մերթ ես միայնակ՝
Թ' ինչո՞ւ արդեօք « գերեզանիկ »
Տան ածական Տեառն հոգեւոր.
Երջանկութիւնն չէ երկրաւոր։

Զէ յ'աշխարհի՝ ուր զինչ պաշար
Կենաց անցուկ, տան մեզ ի նժար
Բիւր տառապանս, վշտեր, տաղտուկ,
Ոյց բոլորն էլ մեզ են յատուկ։

Բայց հիւանդիս երբ ընդ յարկաւ
Արհիսպատիւն խոնարհ եկաւ,
Իմ բազմատանչ ցաւերն ու խիթ՝
Այցելութեանն արած առիթ։

Որպէս զի իւր ներկայութեամբ,
Վանէ ճակտէս տիրութեան զ'ամպ,
Ինքն իսկ արդէն զալուց ուրախ,
Ժապտէր դիմօք՝ լուրջ եւ խաղաղ։

Համոզուեցայ այն ժամանակ,
Որ նա հոգի բարենպատակ՝
Եթէ սիրէ գործել բարիք,
Հոգւնիկ է միշտ գերերջանիկ։

Անտարակոյս երջանիկ է
Նա՝ ոյր սիրտը բաղանիք է
Նմանին սիրով ջերմ, կարեկից,
Ուր լուայ նորա արատն ու բիծ։

Երջանիկ է, գերերջանիկ
Այնպիսին, որ խեղճ ընտանիք
Ծերն եւ զանկար խնամէ հոգայ,
Մենք չ'յայտնած ցաւերն զզայ։

Եւ Քրիստոսի Խաչին ի սոուեր,
Մեր խաչերուն քակէ զբեւեռ
Որ մեզ փրկէ. այլ Խաչին բեռ,
Մեզ հետ տանի յերկինս ի վեր։

Պ. Հ. ԱԴԱՄԵԱՆ

1891, Մարտ 2

ԹՈՐԼԻՈՍԻ ՈՎԻԴԵԱՅ ՆԱՍՈՆԻ

ՏԻՐԱԿԱՆԻ

ԹԱՐԳՄԱՆԵԱԼՔ Ի ԶԱՓՍ ՀԱՑԿԱԿԱՆՍ



Պորլիոս Ովիդիոս Նասոն՝ յընչաւէտ եւ յազնուական տոհմէ սերեալ՝ ծնաւ ի Սուլբոնէ ի նահանգին Նէապոլի յամի 43 նախ քան զթրիստոս։ Ի մատաղական տիս հասակին առաքեցաւ ի Հռովմ, ուրանօր յաջողութեամբ կատարեաց զընթաց ուսմանց իւրոց, եւ ըստ յայնժամու սովորութեան աղատացն Հռովմայեցւոց՝ յուղի անկաւ երթալ յելլադա։ Ի դարձին իւրում այսրէն՝ ազգի ազգի պաշտամունս վարեաց։ այլ ապա հրաժեշտ առեալ ի գործոց աշխարհին՝ զամենայն տւուրս կենացն ի գեղերանս քերթողութեան անցուցանէր։ Արդարեւ ի քսանամենից ճարտարաբան բանաստեղծ հանդիսացաւ, եւ եկաց բարեկամ եւ կցորդ կենաց վիրգիլեայ՝ կատուլլոսի՝ Պրոպերտեայ եւ Որատեայ անուանի քերթողաց այնր ժամանակի։ Սակայն յջերորդ ամի թուականին Քրիստոսի եւ ի յիսնամենի կենացն հրամանաւ Աւգոստոս կայսեր ի վտարանդիկս հանեալ սահմանեցաւ ի վերջին ծագս Հռովմէական պետութեան՝ ի Սկիւթաստոն՝ ի թոմ քաղաք աշխարհին Մեսեայ, որ անուանեալ կոչի ցայսօր Ովիդիոսու, ի հիւսիսային արեւմտեան ափունս Պոնտոս ծովուն՝ ընդ հարաւակողմի կոյս Ողեսսայ քաղաքին Ռուսաց։ Անծանօթ մնան տակաւին ստոյգ պատճառք աքսորանացդ։ անդ եկեաց Ովիդիոս զամս տասն, եւ անդէն վախճանեաց զկեանս իւր յ18երորդ ամի յետ Քրիստոսի՝ ի հստակի գրեթէ վաթսուն ամաց։ Այսչափ ինչ հաւասար գիտեմք զկենաց հոյակապ առնա։

Առ ի տող գուզնաքեոյ ճոշակ զքերթուածոց ճարտար Պուետիկոսին՝ դնեմք աստէն զթարգմանութիւն Տիրականացն, զորս յօրինեալ եւ առաքեալն էր ի վայրէ անտի տարագրութեան իւրոյ։

Գիրք Ա. Ա. Զին

Եղեգության Ա.

Ընծայութիւն . — Դիմառնութեամբ ազդ առնէ նժդեհ՝
Քերթողն զի մատեանն իւր ի դիմել յաշխարհէն Սկիւթա-
ցւոց ի Հովով այնպիսիս արկցէ զանձամի հանդերձն՝ որպէս
ի դէպ եւ ըմբոն է տարագրելոց . գարճեալ պատուիրէ՝ թէ
զի՞նչ պատասխանի ունիցի տալ որոց հարցանիցենն զհան-
գաւանաց կենաց իւրոց . եւ միանգամայն ուսուցանէ՝ թէ
զիա՞րդ պարտ եւ պատշաճ իցէ նմին ինքեան ի չքմեզս լի-
նել յորժամ նուազագոյն թուեսցին հանձարոյն իւրոյ տա-
ղաչափութիւնքդ : Հուսկ յետոյ հրամայէ զի խոյս առւեալ
խորշեսցի յԱպարանացն անտի արքունի , յուշ արարեալ
զշանթահար լինելն անձին :

Փոքրիկ Սոփեր ոչ ինչ խանդամ ընդ չու քոյին մէն ի Քաղաքն(1) ,
եղուկ եմես՝ զի տեառնըդ քում չէ թոյլ տըւեալ դիմել գնալ անդր :
Ե՞րթ հասաւ , որպէս վայել է վատարանդեաց , անզարդ անարդ .
Վատարախտիկդ ա՞րկ ըզքեւ հանդերձ դիպան ժամանակիս :
Մի՛ յակինթք ի ծիրանի ըզպարեսցեն ըզքեզ յերանգ ,
Զէ՛ այն նարօտ պատշաճակոն յանմրիխթար սուդ թախծութեան :
Մի՛ վերնագիրն ի խըրուկ , յեղեւնափայտ մի՛ քարտն օծցի ,
եւ մի՛ սպիտակ ցուցցես եղջերոն (2) ի թըրիսագոյն ի ճակատուդ .
Թո՞ղ պաճուճանքս ըզրարեբախտ զարդարեսցեն ըզմատեանս .
Անկ է քեզ յիշտառակել զիմոյ բախտի զարկածս անբաւ : 10
Մի՛ դիւրաբեկըն չեչաքար զկըրկին ճակատուդ ողորկեսցէ ,
Զի վարսիւք խոզանեալ եւ խըրճանացեալ երեւեսցիս .
Վասն արատոցդ մի՛ պատկառիր , զի ոյր ուրուք յակն անկցին՝
իսկոյն հասու լիցի թէ արտասուացս են արդասիք :

Օ՞ն Սոփեր գնա՛ , տո՞ւր ողջոյն հաւոյ վայրացն յիմ բերան ,
Ասպաքն հուպ մատեաց անդր՝ որչափ ներեն գնացք ինձ ոտին :
Խոկ թէ ոք անդ յիշեսցէ զիս , որպէս սովոր է ժողովուրդն ,
Եթէ երբեք հարցցէ զինէն՝ թէ զի՞նչ արդեօք գործիցեմ գործ .
Ասասչի՛ք՝ կենդանի եմ , այլ ողջանդամ՝ բնաւ խոկ ոչ .
Եւ զոր ունիմը չունչ կենաց է յԱստուծոյ շնորհեալ ինձ ձիր : 20

(1) Իմա՛՝ ի Հովովմ :

(2) Եղջերք նշանակեն ատանօր զվերին եւ զսորին էջս մատենին :

Զայս օրինակ լոռիկ մընջիկ՝ որում ըզքեզ բազմախուզէն՝
Մատի՛ր ի կարդացումն, զի մի՛ անձահս բարբառիցիս.
Անդէն եւ անդ յանկարծաթափ ընթերցողին ազգեալ՝ ի միտս
Յեղյեղեսցէ զիմ յանցանս, եւ ընդ բերան ածայց ուամկին
Պատժապարտ համաշխարհի. այլ ըզդոյչ լե՛ր մի՛ ջատագով
Կալ անձինդ ե՛ւ բամբասեալ. զի անբարի պաշտպանեալ դատ
Զար եւս լիցի. գըտցես անդ զոք որ ողբասցէ զիս վըտարեալ,
Իարտասուալից այտիւք ըզտազս ընթեռնուցու վարկպարազի.
Նա լրուելեայն, զի մի՛ լուիցէ ոք դիմակաց, ըդճայ յանձին
Յածուցեալ կեսարու՝ լինել պատժոյս թեթեւագոյն. 30
Իսկ մեք տենչամք առն այնմիկ ո՛ ոք լիցէ մի՛ չուառանալ՝
Որ կամիցի Աստուածոց ընդ թըշուառին լինել միշտ հաշտ.
Կատարեսցի՛ն իւր խընդրուածք. ի ցամանէն զիջեալ իշխանն
ինձ մեռանել չնորհեսցէ ի բնադաւառն իմ հայրենի:
Գուցէ Սովիկ'ր մեղ քեզ դիցեն ի կատարել զիմ ըզպատուէրս,
Եւ համբաւ հանձարոյս նուազեալ ի քեզ երեւեսցի.
Պաշտօն քնընադատին է քնընել զիրս եւ զժամ պատեհ.
Իսկ յորժամ կոչեսցիս ի գատաստան անքոյթ կացցես:
Բըխեն տաղերգութիւնք ի ջինջ յըստակ ոգւոյ պուետին.
Ո՛հ, մօտալոււ լի են չարեօք աղէտաւոր մեր ժամանակք: 40
Տաղք խընդրեն զյօրինողին աւանձնութիւն եւ ըզպարապ.
Զիսծուվիք ծովուն՝ զիս հողմունք՝ զիս դառնաչունչ կոծենձմերունք:
Ահ եւ երկիւղ ի նըւադաց կան ի բացեայ. այլ ինձ թըւի
Տեսանել զայր սուսերի այժմէն կախեալ զիմ ուլանէ.
Իրաւարար ոք հիացեալ ըսքանչասցի ընդ յօրինուածս,
Եւ ներող մըտօք զքերթուածս արգահատեալ ընթեռնուցու.
ԶՄէնիդեայ⁽¹⁾ տո՛ւր ինձ արուեստ, և նըկատեա՛ զաղէտս անհուն,
Հանձար մարդկան ապաքէն նըսեմասցի այսչափ չարեօք:
Հուսկ յետոյ, ո՛վ իմ Սովիկը, լե՛ր յալահովս ի Փոյդ հըռչակ,
Եւ մի՛ պատկառիցիս՝ թէ անհաճոյ թուեսցիս ումեք. 50
Ոչ այնպէս նըպաստաւոր երեւին մեզ բաշխք բախտին
Զի լիցի քեզ ակն ունել արժանանալ առ զըրուատիս:
Մինչ հէի ողջանդամ՝ զպատուակալի թեկն ածէի,
Եւ խընդրել անուն բարի էր իմ փափաք եռանդնալից.
Շատ իսկ լիցի զի ցարդ ըզտազ եւ զչար ուսումն ատեցի ոչ.
Սապէս աքսորանացս իմ միտք ուշիմ եղեն պատճառք:

(1) Արեգական որդի, որոյ ինդրեալ ի հօրէ իւրմէ վարել զօրակշիռ կաւսն
եւ հրոյ նարակ սուեալ զերկինս եւ զերկիր՝ պատուհասակոծ եղեւ յերամազդայ,
եւ ընկեցաւ յերիդանոսլիքս.

Ե՛րթ սակայն եւ իմ փոխան՝ զի քեզ օրէն՝ տե՛ս ըգչըռովմ.
Ո՛ տայր ինձ զի զմատենիս այժմ կարացից ունել զտեղի :
Մի՛ ժողովրդեան համարեսցիս զքեզ անծանօթ՝
Եթէ ի կերպ պանդըստի դիմւալ խաղաս ի մեծ Քաղաքն . 60
Երանդդ ինքնին զքեզ յայտ ածցէ՝ թէ եւ չգուցէ քեզ վերնագիր .
Կերպարանել թէ կամիցիս՝ այլ յայտ իսկ է թէ իմ ես դու :
Սակայն գաղտուկ մուտ ի ներք , զի մի՛ քեզ տաղքս հասուցեն
վնաս .

Զեն ինչ այնք որպէս երբեմն յաջողաբախտք եւ յարգաւորք :
Թէ իցէ ոք որ ըզքեզ՝ փոխանակ զի երկ իմ լեալ ես՝
Հնթեռնուլ չախորժիցէ , նա եւ արկցէ զքեզ յիւր գըրկաց ,
Ասասջի՛ր՝ տե՛ս զիերնագիր , չեմ տըրփանաց դաստիարակ .
Մատեանն այն արդէն իսկ արժանապէս ելոյծ ըզվրէժս :
Թերեւս ըսպասես՝ զի զքեզ յըզեալ տայցեմ հրաման
Ելանել ի չքեղաշուք կայսերական բարձր Ապարանս . 70
Ներեցն աւգոստական ինձ վայրք եւ դիք տեղեաց շահապք՝
Ի գագաթանց անտի հոսին շանթք հըրացանք յիմ գըլուխ .
Յիշել յիշեմ լեալ անդանօր հեղ եւ համբոյր դից բնակութիւն ,
Այլ յաստուածոց որ վնաս գործեն զահի հարեալ յոյժ զանգիտեմ :
Զերդ աղաւնի որ դողդոջէ ի ֆոց թեւոց խուն շառաչիւն
Ով բազէ՝ ի ձիրանանցդ լեալ վիրաւոր եւ կիսամահ .
Կամ որոջակ եթէ երեք ատամացեալ յանյագ գայլոյ՝
Ոչ իշխէ ի գոմոցն առ երկիւղին գնալ մեկուսի .

Թէ Փայետոն (1) տակաւին էր կենդանի՝ խոյս տայր յերկնից ,
Եւ հըպէր իսկ ոչ յերկճին՝ որում ընդ խոլ ըլձայր տենչայր : 80
Ո՛հ երկընչիմ մինչ որոտայն յանգութ շանթիցն հըրկէզ լինել :
ՅԱրկոլիկեան նաւատորմէն թէ փախչի ոք ի կափարեայ՝
Հնկըրկէ միշտ զառադաստոն յեւպոյիկեան ջուրց մըկանանց .
Նոյնգունակ եւ իմը կուր բուռն յամարտաց յուզեալ ծըփեալ՝
Խորչի մերժի հուզ մերձենալ՝ ուր նայն ի տոյժս անկաւ վնասուց :
Արդ իմ պիտուն դու Սոփեր երկշոտ մըտօք զգոյշ լե՛ր անձին ,
Շատ իսկ լիցի թէ խաժամուժ ըզքեզ ամբոխն ընթեռնուցուն :
Մինչ իկարոս (2) ի բարձրաթռիչս եղեւ յեթեր թեւօքն անզօր՝
Ի վայր անկեալ ի մէջ ալեաց զանունն ետ ջուրց իդարական . 90
Զէ ինչ դիւրին աւանդել քեզ եթէ թիովք կամ յօդո՞ց շունչ
Հնթանայցես . իրք եւ վայրքն ըզպիտանին տացեն քեզ լորտ :
Եթէ հանդէպ մեղմացելոյն կարիցես կալ , թէ զամենայն

(1) Այսինքն է՝ Հոգերի, որգոյ Մէոնի:

(2) Դետալեայ որդի , որ ի թուանելն իւրում ի Կրետայ կղզւոյ ի Սիկիլիա՝
Ճովասոյ կորեաւ ի խորս եղէական ծովուն :


Տեսանիցես հեզ եւ համբոյր, եթէ ցամանն իւր թափ ցածեալ,
թէ ոք ըզքեզ ըզկասկածոտդ եւ վեհերոտ ի մերձենալ՝
Առեալ ածցէ դէմյանդիման՝ խօսելով նախ դոյզն ինչ բան, մուտ:
Բարեաւ երթ անդր՝ երանիկ եւ երջանիկ քան ըզքոյդ տէր,
Վերացուցես բարձցես ի բաց ըզչարաբախտ մեր չուառութիւնս.
Զի չիք ոք բայց ի նմանէ՝ որ կարեվէր զիս խոցեաց՝ 100
Առ ի կարել ըստ սարասին ըստ Աքիլլեայ (1) բուժել զիմ վէրու:
Լե՛ր անձնապահ մինչ կամիցիս օգտել՝ այլազգ ինչ վնաս ածցես,
Զի յոյս ի հոգւոյս իմում նըւազ է քան զերկիւղ.
Եւ մի՛ զիջեալ սըրտմըտութիւնն անդրէն գըրգուեալ զայրագնեսցի.
Այսպէս նորոգ ինձ լինել պատճառք պատժոյ ձեռընպահ լե՛ր:
Իսկ յորժամ ընկալցին ի ներքսակողմն ըզքեզ յարկիս,
Եւ մատիցես հուպ մատենից կոր դարանին՝ ուր քոյդ դադարք,
Անդ տեսցես զեզրարցըդ Ըոկ զետեղ առեալ կարգ ըստ կարգի.
Նոքա համայն քըրտնասէր իմ տըքնութեանցս են արգասիք:
Դու խուռներամ զայլոց անուանս յայտ յանդիման նըշմարեսցես,
Ոյք գրոշմեալ ի գլուխ իջից կըրեն զիւրեանց ըզվերնագիր: 110
Զերիս հատորս ի թաքըսուեան նըկատեսցես ի մուժ խորշի,
Սոքա՝ չէ՛ ոք անդիտակ՝ զարուեստ միրոյ ուսուցանեն.
Ի ոսցունց կա՛մ խորշուջի՛ր, եւ կամ թէ քեզ է ժըպրկութիւն
Հայրասպանս յորջորջեա՛ զերդ եղիպոսն եւ Տելեկոն:
Թէ խնամե գութէ քո առ ծնողդ՝ ազդ առնեմ քեզ յերեցունց իսկ
Մի՛ զոք բնաւ սիրեսցես, թէպէտ ինքնին քեզ ուսուցէ:
Գոն եւս անդ այլակերպ հընդետասան գըրոց հատորք (2),
Որք այժմիկ առ ալեւտիցս թերակատար կացին մնացին. 120
Պատուիրեմ քեզ ասել նոցա՝ թէ կերպարանք իմոյ բախտի
Համեմատին ըստ պատշաճի այլակերպեալ մարմնոց նոցին.
Զի յանկարծ ճակատագիրս աննման եղեւ քան զառաջինն,
Զարդիս եղկելի՝ մինչդեռ երբեմն էր ցընծալից:
Ունէ՛ թէ խուզիցես՝ բազում այլ ինչ պատուիրել քեզ,
Սակայն խիթամ զի մի՛ գուցէ յապաղութեանդ իցեմ պատճառ.
Բայց թէ ընդ քեզ տարցիս Սոփե՛ր, զոր միանգամ յիշեսցես,
Ապաքէն ընդ ծանրաբեռն ընկճեալ բեռամբ լիցիս նըկուն:
Երկարածիդ է ճանապարհն՝ աճապարեա՛ զի այս դաւառ
է ծագ երկրի եւ իմ աշխարհ յոյժ բացական գտանի աստի:
Թարգմանեաց ի Լատին րնագրէն

Ց. Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

(1) Տելեփոս որդի Հերակի վիրաւորեալ յԱքիլեայ, եւ ի պատզամաց լու-
եալ թէ չիր այլ զարման վիրացն՝ բայց եթէ նովին տիգաւն Աքիլլեայ շփիցի, յո-
ղոք կերպարանս մատեաւ առ նա ի բանակն խնդրել բժշկութիւն.

(2) Ակնարկէ զննեասան դպրութիւնս Ալլակերպութեան մատենին իւրոյ:

ՎԱՐՔ ԵՒ ԳՈՐԾՔ ՆԵՒՏՈՆԻ (1)



(Նարայանութիւն եւ վերց)

Դ.

Նեւտոնի գիւտերն կրնան երեք գլխաւոր կարգի վերածութէ, յաստեղագիտութեան, ի տեսագիտութեան եւ ի պարզ ուսողութեան :

Ամենակարեւոր գիւտն, որ գիտութեան պատմութեան մէջ Նեւտոնի անունը յաւիտեանս անմահացնելու ըստ ինքեան բաւական է, տիեզերական ձգողութեան գիւտն է : Կոպեռնիկ ցուցած էր թէ աստեղաց շարժումը ի՞նչ կերպով կրնայ մեկնուիլ, ընդունելով թէ երկիրս եւ մոլորակիք արեւուն չուրջը կը դառնան : Քերլէր այդ շարժումները ուշի ուշով ուսումնասիրելով, կ'արտօյայտէ այն հռչակաւոր օրէնքը որ իւր անուամբ կը յիշուին : Գալիլէ փորձառական օրէնքներ կու տայ մարմնոց անկման եւ ճօճանակի շարժման վրայ : Նեւտոն այս ամեն օրէնքներն իրարու համեմատելով, եւ իւր գտած հաշուի ոճերը անոնց մերձեցնելով, կը ցուցնէ թէ Լուսնիթագի եւ երեւակի արբանեակներն այս աստեղաց չուրջը կը դառնան, եւ թէ մոլորակներն կը դառնան արեգական չուրջը, լուսինն երկրիս չուրջը, եւ թէ ծովն ատեն ատեն կը բարձրանայ, եւ թէ մարմիններն երկրիս վրայ կ'իյնան, իբր թէ ամեն մարմնոց մեջ ըլլար ձգողութիւն մի համեմատական զործիչ զանգուածոց վրայ եւ ընդհակառակն համեմատական՝ միջոցի յառանկեան վրայ : Այս է տիեզերական ձգողութեան օրէնքն : Նա կը ցուցնէ նախ թէ ինչ մոլորակներու գնացից անկանոնութիւնք կրնան մօտակայ աստեղաց ձգողութեամբն մեկնութէ, եղբ երկնից հաստատութեան մէջ իրենց ըրած ընթացքն զիրար միմեանց շատ մօտ բերէ : Նմանապէս զառաջինն նա կը ցուցնէ թէ մակընթացութեան եւ տեղատութեան երեւոյթք կրնան

(1) Տես Պատկեր երես 441 :

մեկնուիլ արեգական եւ լուսնի ձգողութեամբ միանդա-
մայն . եւ եթէ կատարելապէս չմեկներ սոյն երեւոյթի ման-
րամասնութիւնքը , որպէս նաեւ մի քանի աստեղաց շար-
ժումներուն առերեւոյթ խանգարմունքը , գէթ կը նշանակէ
անոնց պատճառը եւ ճամրայ կը բանայ այլրց՝ որք աւելի
ճիշդ փաստեր ունենալով , անոր հետեւեցան եւ կը հե-
տեւին տակաւին :

Նեւտոնի մեծ գիւտերէն երկրորդն է անվախանական
հաշուի (calcul infinitésimal) գիւտը , զոր տեսուրիւն հո-
սականուրեանց անուանեց : Մի քանի տարի յետոյ , Լէյբ-
նիծ եւս զայն գտաւ բոլորովին անկախ եղանակաւ , եւ ա-
ւելի կատարեալ ու բեղմնաւոր ձեւով զայն հրատարակեց :

Մոնմոր , 18 Դեկտմ . 1718 ին առ Պրուք Թէյլոր գրած
մի նամակին մէջ այսպէս կը խօսի այս նիւթին նկատմամբ ,

« Ձեզի պէս կը խորհիմ , Պարո՞ն , Նեւտոնի արժանեաց
վրայ : Միշտ կը խօսիմ անոր վրայ իրրեւ գերահանձար մար-
դոյ մը վրայ , ընդ որ չկրնար ոք կարի սքանչանալ : Այսու
հանդերձ չեմ կարող չմարտնչիլ ձեր ունեցած կարծիքին
դէմ , որով կ'ըսէք թէ հանրութիւնն առաւ Նեւտոնէն , ոչ
թէ Պ . Պ . Լէյբնիծէն եւ Պեռնույլիէն նորահնար հաշիւ-
ները եւ զանոնք ծառայեցնելու արուեստը այն ամեն հե-
տազօտութեանց զոր կրնամք ընել յերկրաչափութեան : Ի-
րողութեանց դէմ սխալ մի է այս . . . ես չեմ զններ աստ
թէ Նեւտոնի^o կամ Լէյբնիծի^o կը վերաբերին տարբերական
(calcul différentiel) եւ ամբողջական (calcul integral) հա-
շիւը նախ գտած լինելու իրաւունքն : Կ'ուզեմ եւեթ ձեզ
գիտել տալ թէ չկրնար պաշտպանուիլ այն կարծիք , որ
կ'ըսէ թէ Պ . Պ . Լէյբնիծ եւ Պեռնույլի այն հաշիւներու
ճշմարիտ եւ գրեթէ միակ նախաձեռնութիւնը չունին »:

Հոս կը դնէ իւր փաստերը , եւ յետոյ կը յաւելու . « իմ
եկրակացութիւնս այս է որ 1684 էն ի վեր՝ յորում հրապա-
րակաւ ծնունդ առաւ տարբերական եւ ամբողջական հա-
շիւն , մինչեւ կամ գրեթէ 1700 , յորում կ'ենթադրեմ թէ
ստացաւ այժմեան ունեցած կատարելութիւնը , ոչ ոք զայն
կատարելագործելու այնքան ձեռնտու եղաւ որքան Պ . Պ .
Լէյբնիծ եւ Պեռնույլի , որոց կրնայ կցուիլ մարգիզն Անկե-
լանոցի՝ որում կանխաւ յայտնած էին իւրեանց գաղտնիքը ,
զոր եւ այսօր համօրէն երկրաչափիք պիտի նկատէին իրրեւ

զմի ի նոցանէ , եթէ նոքա՝ զայն պահած ըլլային ի ծածուկ ըստ օրինակի Նեւտոնի , որ ըստ իմ կարծեացս , անոնց կամ նմանեաց բանալին ունեցած ըլլալու է այն ատենէն՝ յորում իւր սկզբանց հրաշալի գիրքը ի ըստ ընծայեց » :

Սոյն նամակն ինչպէս յայտնի է , թէ՛ անվախճանական հաշուի գիւտին պատմութեան տեսակէտով , թէ՛ Նեւտոնի յատկանիշին տեսակէտով երեւելի է : Նեւտոն , Լէյբնիձի ոճոյն գտած նպաստաւոր Ընդունելութիւնը տեսնելով , եւ — առաւել եւս — Հիւկէնսի եւ Լէյբնիձի իւր սկզբանց մատենին նկատմամբ ցուցած արհամարհութեանց ականա . տես ըլլալով՝ ի խոր խոցեցաւ : Ուստի իւր սկզբանց գրքին առաջին երկու տպագրութեանց մէջ գրոշմել տալէն յետոյ՝ թէ նոյն ինքն Լէյբնիձ գտած էր եւս զանվախճանական հաշիւը , 1726 ի տպագրութեանը մէջէն հանեց սոյն հատուածը , եւ խիզճ չըրաւ հրապարակաւ ամբաստանելու զլէյբնիձ , հակառակ այնքան փաստերու , թէ սա իրմէ գողցած էր հաշուի այդ նոր ոճոյն ծանօթութիւնը : Այսպիսի վարժունք մը զգալապէս նուազեցուց նեւտոնի պատիւը :

Վերջապէս ի տեսաբանութեան՝ Նեւտոնի գիւտերն են , լուսոյ վերլուծութիւնը , ծիածանի երեւոյթին ամբողջ մեկնութիւնը , բարակ եւ հաստ կուածոց գունաւորեալ օղակներուն ուսմունքը : Իսկ եթէ Նեւտոն գիտութեան այդ ձիւղին մէջ զինքն արտաքոյ կարգի փորձառու ցցուց , նոյնպէս իւր ժամանակակիցներու համար զինքն անարդար ընծայեց՝ Հիւկէնսի , զոր օրինակ , կրկնակի բեկրեկման գեղեցիկ օրէնքին արժէքը չճանչնալով . եւ միւս կողմանէ ամեն ինչ մեկնելու փափագին կարի հեշտեաւ տեղի տուաւ . փափագ՝ որ զինքը տարաւ այնպիսի ենթադրութեանց եւ մ.կնութեանց՝ որք ոչ այլ ինչ են եթէ ոչ լոկ յառաջդրութիւնք երեւութից տարրեր ձեւով ըսուած , բայց ոչ ձշմարիտ մեկնութիւնք :

Տեսաբանութեան վրայ Նեւտոնի ըրած հետազօտութիւնը 1665 կամ 1666 թուականներուն կ'ելնեն : Գրեթէ կէս գարէ ի վեր ծանուցեալ էին հատուածակողմ ապակիներ : Նեւտոն անոնցմէ գնեց մէկ հատ , եւ արեգական լոյսը անոր մէջէն անցունելով ձեռք բերուած գոյներու գեղեցկութեան վրայ հիանալով՝ որոշեց զայն աւելի մօտէն ուսումնասիրել , եւ այդ նպատակաւ կատարեց շատ մը փորա

ձեր՝ որոնք իրարու հետ սքանչելապէս կապակցեալ եւ յի-
րաւի դասընտիր բաներ են :

Նեւտոն 1675 ին Լոնտոնի արքայական ընկերութեան
հաղորդեց տեսաբանութեան վրայ ըրած իւր երկրորդ եր-
կը, որ է ճառ ի վերայ գունոց նուրբ կուածոց. եւ 1676 ին
իւր երրորդ յիշատակարանը մարմնոց բնական գոյներուն
վրայ :

Այս գիւտերը ոմանք սքանչացմամբ ընդունեցան, իսկ
այլք նեւտոնի հակառակեցան եւ շատ երկար ու կարի տա-
ժանելի հակաճառութիւններ յարուցին, մանաւանդ. Հուք՝
որ իւր պաշտօնակիցն էր յարքայական ընկերութեան : Այս
զանազան յիշատակարանքն վերստին քննեալ եւ յաւելեալ
լինելով՝ տեսաբանութեան ճառը կը կազմեն :

Դ.

Տեսաբանութիւն (Optique)

Կեւտոնի տեսաբանութեան վրայ յօրինած երկասիրու-
թիւնը նախ անգիրեն լեզուաւ հրատարակուեցաւ 1704 ին :
Սոյն գործն ունէր երկու ճառեր ուսողութեան վրայ լատին
լեզուաւ շարադրուած : Եետոյ՝ 1706 ին, Քլարդ տեսաբա-
նութիւնը լատիներէնի թարգմանեց, եւ Գութ՝ Կալէսի
իշխանուհւոյն հրամանաւ զայն թարգմանեց ի գաղղիերէն :
Չափագիտութեան վրայ գրուած եւ ոչ մի գործ նեւտոնի
տեսաբանութեան չափ կրկին եւ կրկին տպագրութեան ար-
ժանացաւ : Իւր այս գրուածոյն մէջ նեւտոն իւր փաստերն
ու մեկնութիւնները ոչ թէ ենթադրութեանց, այլ պատ-
ճառաբանութեան եւ փորձերու վրայ կը կիմնէ, եւ այս
նպատակաւ՝ լուսոյ ճառագայթին, ցոլացման, բեկրեկման
եւ պարզ լուսոյն վրայ սահմաններ եւ սկզբունքներ կու
տայ : Այս երկն երեք գրքի բաժնուած է . առաջին գիրքը
հետեւեալ նախադասութիւններով կը սկսի . Ա. « Լուսոյ
ճառագայթներն՝ որ գունով իրարմէ կը տարբերին, կը տար-
բերին նաեւ բեկլականութեան (réfrangibilité) ասիձա-
նօֆ » : Բ. « Արեգական լոյսը՝ այլ եւ այլ բեկլեկելի ճառա-
գայթներ բաղադրեալ է » : Սոյն այս երկու նախադասու-

թիւնք այնչափ ճիշդ եւ դասական են որ ամեն բնագիտական գրուածոց մէջ յառաջ կը բերուին:

Երկրորդ գիրքը՝ մարմնոց բնական գոյներուն եւ հաստու բարակ կրածոց երանգացը վրայ կը խօսի: — Իսկ երրորդ եւ վերջին գիրքը լուսոյ խոտորման եւ բեկման երեւութից ուսումնասիրութեան նուիրուած է: Նեւտոն՝ այդ երեւութից պատճառը ճշդիւ գտակաւ չբացատրեր, սակայն եւ այնպէս կը վերագրէ եւ զայս եւս ձգողութեան եւ ճառագայթից ա'յլ եւ այլ բեկման: Յետոյ՝ բեւեռացման (polarisation) երեւութից վրայ կը խօսի, բայց կրկնակի խոտորման պէս՝ ասոր պատճառն եւս բացատրել չկրնար. այսու հանդերձ ինքնիրեն կը հարցնէ թէ արդեօք ճառագայթից կողմերուն այլ եւ այլ յատկութիւններ ընծայելով չէ՞ հնար եւ զայս եւս բացատրել: Այս պատճառներով կրնանք նեւտոնի վրայ անկեղծօրէն սքանչանալ եւ զարմանալ, սակայն եւ այնպէս ֆունէլի հետ կ'ըսենք թէ Նեւտոնի Տեսաբանութիւնը իւր մեծ հաճճարոյն ամենատըկար երկասիրութիւնն է:

Այսպէս լուսոյ եւ նորա յատկութեանց վրայ խօսած ժամանակ՝ Նեւտոնի՝ բնական լուսով մինչեւ արդիւնքներու սկզբնապատճառը ելնելու համար ըրած իմաստասիրական պատճառաբանութեանց վրայ չզարմանալ կարելի չէ:

« Արդի իմաստասէրք, կ'ըսէ նեւտոն, ամեն ինչ մեքենապէս բացատրելու համար դրութիւններ երեւակայեցին, եւ ուրիշ պատճառները հետազօտելը բնազանցութեան թողուցին, մինչդեռ բնագիտի մը մեծ եւ գլխաւոր գործն է՝ պատճառաբանել երեւութից (phénomènes) վրայ՝ առանց իրիք օգնականութեան երեւակայական դրութեանց, պատճառները արդիւնքն հետեւցնել՝ մինչեւ որ համնի իրաց սկզբնապատճին, որ ստուգիւ չէ ինչ մեքենական, եւ բացատրել ու մեկնել չէ թէ միայն աշխարհիս յօրինուածութիւնը՝ այլ նաև լուծել սա եւ սոցին սակի խնդիրները. ի՞նչ կայ արդեօք գրեթէ աննիւր միջավայրներու մէջ. ուստից է որ արեգակն կը հակի դէպ ի մոլորակս եւ մոլորակի կը հակին դէպ յարեգակն, առանց իրիք նիւրոյ ի մէջ երկուցունց. ուստից է որ թնութիւնն բան մը չըներ ի զուր, եւ ուստից յառաջ կուզայ այն ամենայն կարգաւորութիւն եւ գեղեցկութիւն զոր կը տեսնեմ յաշխարհի. Գիսաւորք ի՞նչ

նպատակաւ եւ վախճանաւ եղած են , եւ ուստից է որ մոլորակաց ամենին այ մի եւ նոյն ուղղութեամբ կը շարժին համա-կեդրոն ծիրերու մէջ , եւ ո՞վ է որ հաստատուն ասեղաց իրարու վերայ իշխալլ կ'արգելու . ուստի է որ կենդանեաց մարմիններն այնչափ մեծ առուեսիր յօրինուած են , եւ ի՞նչ վախճանաւ նոցա զանազան մասունքը կազմուած են . Մի-թէ ականոնիք յօրինուեցան առանց տեսազիտական ծանօթու-թեան . եւ ականց առանց իրի ծանօթութեան ձայնի : Արդ-եօֆ մարմնոյ շարժմունքն ի՞նչպէս կախումն ունին կամքին . ի՞նչ է բնազրումն յանատուն , եւն : Եւ եթէ այս ամենայն ըստ պատշաճի բացատրուին , միթէ «արարածովիս իմաց-եալ ո՞չ տեսանին» , թէ անմարմին , կենդանի մոտաւոր , մեր-ձաւոր էակ մը կայ , որ անծայրածիր միջոցի մէջ՝ իրրեւ յիւրում զգայանոցի (sensorium) կը տեսնէ ամեն ինչ որ-պէս ենն , զանոնք կը թափանցէ , կ'իմանայ ամբողջապէս եւ կիմովին , ըստ որում անընդմիջապէս ներկայ են նմա , մինչդեռ մենք կ'ըմբռնեմք եւ կ'զգամք այն իրաց պատ-կերները միայն , որք զգայարանաց միջոցոք կը մոնեն մին-չեւ մեր զգացմանց կեդրոնը . եւ ինչ որ ի մեզ կը զգայ եւ կը խորհի՝ պարզապէս այն պատկերները կը տեսնէ եւ կը նկատէ : Թէպէտ եւ այս իմաստասիրութեան մէջ մեր ըրած իւրաքանչիւր քայլափոխն անընդմիջապէս չոտանիր զմեզ ի-ծանօթութիւն սկզբնապատճառի , սակայն եւ այնպէս անոր միշտ աւելի կը մերձեցնէ . յոյր սակա , այս եղանակ իմաս-տասիրութեան շատ յարգելի կերպ մի է :

Այսպէս նեւտոն վերլուծական կանոնաց համեմատ՝ ե-ղելոց սկզբնապատճառին հասնելու եղանակը ուսուցանելէն յետոյ՝ կը յաւելու թէ ասով ոչ թէ միայն բնագիտութեան իւրաքանչիւր մասունքը կը կատարելագործուին , այլ նաեւ բարոյականի սահմաններն իսկ կ'ընդարձակուին : Վասնզի որչափ որ բնագիտութեան ձեռքով կրնանք ճանչնալ թէ ի՞նչ է նախապատճառն ամենայնի , ի՞նչ իշխանութիւն ունի մեր վերայ , եւ նորա ո՞ր բարերարութեանց երախտապարո-գտնուելու եմք , յայնժամ բնական լուսով կրնամք մեր առ Աստուած եւ առ նմանիս ունեցած պարտաւորութիւնները գտնել : Եւ եթէ հեթանոսք չաստուածոց պաշտամումբ կուր-ցած չլինէին , իրենց բարոյական փիլխոսփայութիւնը չորս գլխաւոր առաքինութեանց անձուկ սահմանին մէջ չէին ամ-

փոփեր արդեօք, եւ փոխանակ հոգեփոխութիւնը՝ արեգական՝ լուսնոյ եւ վախճանեալ դիւցազանց պաշտամունքը ուսուցանելոյ, մեր գերագոյն բարերարը՝ եղելոց ճշմարիտ չեղինակը պաշտել կ'ուսուցանէին մեզ, ինչպէս որ մեր նոխահարք՝ մոռք եւ բարուք ապականուելէն յառաջ ըրած էին։ Քանզի բարոյական օրէնքն՝ զոր ամենայն ազգք եւ ազինք առաջնորդութեամբ նոյի եւ զաւակաց նորա կը պահին՝ երբ տակաւին կը բնակէին ի Քաղղէացւոց երկրին, կը բովանդակէր յինքեան միոյն Սստուծոյ գերագոյն պաշտօնը, եւ այս օրինաց անսաստութիւնն, յետ ժամանակաց իսկ, կը պատժուէր հեթանոսաց գտատաւորներու որոշմամբ։ Իսրայելացւոց մէջ բնակող օտարականաց անգամ նորա պահպանութիւնը հրամայած էր Մովսէս։ Հստ չրէից, այս օրէնքն տակաւին կը զօրէ նոյի որդւոց եօթն պատուիրանաց զօրութեամբ երկրի համօրէն ազանց վրայ, իսկ ըստ քրիստոնէից՝ այն երկու մեծ պատուիրանաց զօրութեամբ որ մեզ կը հրամայէ զԱստուած եւ մեր ընկերը սիրել, եւ առանց այս օրինաց, առաքինութիւնն յիրաւի սին եւ լոկ անուն մի է։

¶.

Գիրք Սկզբանց

Հասանք այժմ ոյն հոչակաւոր « Սկզբանց մատենին », ընդ որ երեւելի չափագէտ եւ երկրաչափն կակրանժ՝ սքանչացեալ կ'ըսէր, թէ՛ այս գիրք շատ ուշ լոյս տեսաւ, վասնզի այլ եւս չկայ մի դրութիւն աշխարհի զոր իյայտ ածել կարենայ։

Եւ արդեամբք իսկ, այս գիրք կը կոչուի Յաղագս դրութեան աշխարհի։ Նեւտոն այս մատենին մէջ՝ բնագիտական ուսմանց հետեւելու համար հարկաւոր եղած կանոնները կ'աւանդէ, յետոյ երեւոյք անուանակոչութեամբ կը պարզաբանէ մոլորակաց զննութեամբ ձեռք բերած արդիւնքը։ Ասպա՛ հայեցողական նախադասութեանց (théorèmes) եւ առեղծուածի (problème) ձեւով կը շարայարէ այնպիսի ըսքանչելի առաջարկութիւններ՝ որք մեծահանձար գիտնոց ըրած ամենամեծ ջանից արդասիք եւ ծնունդ կրնան ըլլալ։ Այս առաջարկութիւնները հետզհետէ հաստատելէն եւ ձը-

գողութեան օրինաց այլ եւ այլ հանդամանքները բացատրելէն եւ ասկացուցանելէն ետքը՝ նեւտոն գիսաւորները՝ անոնց բնութիւնը եւ հետեւած շաւիղը կ'ուսումնասիրէ։ Եւ ապա իր կնիք այս ամենայն գրուածոց եւ բովանդակ գործոցն՝ կը դնէ մի նշանաւոր եւ ընդհանուր եզրակացութիւն, յորում, աստուածարանական երկրայելի տեսութեանց քով, խորին հաւատոյ եւ մեծի զարմացման ներգործութիւն մը կը գտնուի, որ բազմաց անձանօթ՝ եւ այժմեան կէսպիտնոց օգտակար դաս մը լինելուն պատճառաւ, կը փութամք այս ականաւոր հանձարոյն խօսքերը բառ առ բառ յառաջ բերել։

«Մեր մթնոլորտին վրոյի երկնակամարին միջոցը օդէն զուրկ է, եւ այս միջավայրաց մէջ ամեն մարմիններ արձակ համարձակ կը շարժին, եւ հետեւաբար, մոլորակներ ու գիսաւորներ իրենց յատուկ ծիրերու մէջ շարունակաբար կը կատարեն իրենց շրջանները, եւ ձգողական օրինաց զօրութեամբ միշտ կը շարժին իրենց ծիրերուն մէջ. բայց այս ծիրերու նախնական եւ կանոնաւոր դիրքը՝ սոյն օրինաց չկը նար վերագրուիլ։

«Վեց գլխաւոր մոլորակներ (*) իրենց համակեդրունական շրջանակաց մէջ կը կատարեն զիւրեանց շրջանը արեգական շուրջը, եւ նոցա շարժմունքն միշտ մի եւ նոյն ուղղութեամբ է։

Տասն լուսիններ որք, համակենդրոն շրջանակաց մէջ՝ երկրի, Լուսնթագի եւ երեւակի շուրջը կը դառնան, իրենց շրջանը գրեթէ սոյն մոլորակաց ծիրերուն ուղղութեամբն կը կատարեն։ Եւ այս ամենայն կանոնաւոր շարժմունք՝ մեքենական պատճառներէ յառաջ չեն գար, վասնզի գիսաւորք յոյժ այլակենդրոնական ծիրերու մէջ իւ երկնից ամեն կողմը կը շարժին։

«Այսպէս, արեգական, մոլորակաց եւ գիսաւորներու զարմանալի կարգաւորութիւնն՝ միմիայն ամենակարող եւ իմաստուն իակի մը գործն կրնայ ըլլալ։ Եւ եթէ, իւրաքանչիւր հաստատուն աստղն մերինին նման մի դրութեան կեդրոնն է, եւ որովհետեւ ամենքն ալ մի եւ նոյն ծրագրի դրոշմը կը կրեն, ապա կը հետեւի որ ամենքն ալ մի եւ նոյն

(*) Փայլածու, Արուսեակ, Երկիր, Հրատ, Լուսնթագ, Երեւակ։

եւ միմիայն էակի մը հնազանդին . վասնզի արեգական եւ աստեղաց փոփոխակի իրարու տուած լոյսն՝ մի եւ նոյն բը-նութենէ եւ տեսակէ է : Բաց աստի , կը տեսնուի որ՝ Յօ-րինիչն տիեզերաց՝ աստղները այնպէս մը իրարմէ հեռի զե-տեղած է որ չըլլայ թէ ձգողութեան զօրութեամբ իրարու վերայ լինան :

Սոյն այս անհուն էակն ամեն ինչ կը կառավարէ , ոչ թէ իրրեւ հոգի աշխարհի , այլ իրրեւ Տէր ամենայնի Աստուած բառն երբեմն կը նշանակէ զծէր , բայց ամեն Տէր՝ Աստուած չէ : Հոդեւոր էակի մը տիրողութիւնն է որ զԱս-տուած՝ Աստուած կ'ընէ , այս տիրողութիւնն ճշմարիտ է ի ճշմարիտ Աստուած , նա ամենայնի կը տարածուի յԱստուած՝ որ գեր ի վերոյ է քան զամենայն , եւ ի սուտ աստուածս միայն կեղծ եւ ցնորական է : Աստի կը հետեւի թէ ճշմա-րիտ Աստուածն՝ կենդանի , բանաւոր եւ ամենակալ Աս-տուած մի է , եւ թէ նա ամենակատարեալ է ու գեր ի վե-րոյ քան զամենայն : Նա յաւիտենական եւ անհուն , ամենա-կարող եւ ամենագէտ է , այսինքն՝ յանցեալ յաւիտենից հետէ՝ եւ ապագայ յաւիտենականութեան մէջ կը տեւէ , ներկայ է նա ընդ բովանդակ միջավայրն , ամեն ինչ կը կա-ռավարէ , նա կը ճանչնայ ինչ որ կայ եւ ինչ որ կրնայ ըլ-լալ : Նա ո՛չ յաւիտենականութիւն է եւ ո՛չ անհունութիւն , այլ յաւիտենական եւ անհուն է . նա ո՛չ տեւողութիւն է եւ ո՛չ միջոց , այլ կը տեւէ եւ ներկայ է . նա կը տեւէ միշտ եւ ներկայ է ամենուրեք . նա միշտ կայ եւ ամեն տեղ է

« Ի ճնէ կուրի մը երանդաց վրայ գաղափար չունենա-լուն պէս , մեք եւս Գերագոյն էակի ամեն բան զգալուն եւ ճանչնալուն եղանակին վրայ գաղափար չունինք Անոր ստորոգելեաց վրայ գաղափար ունիմք , բայց նորա գոյա-ցութեան նկատմամբ եւ ոչ մի գաղափար ունիմք . Մենք մարմնոց ձեւերն ու գոյները կը տեսնեմք , անոնց ճայները կը լսեմք , անոնց արտօաքին մակերեւութիւն կը դպչիմք , ա-նոնց հոտը կ'առնումք , անոնց համը կը ճաշակեմք . բայց անոնց ներքին գոյացութենէն բան մ'ալ չենք ճանչնար ո՛չ զգայաբանօք եւ ո՛չ խորհրդածութեամբ . իսկ Աստուծոյ գոյացութեան վրայ եւ ոչ այսչափ գաղափար ունիմք : Զինքը լոկ իւր յատկութեանց եւ ստորոգելեաց ձեռօք , ի-րաց հանճարեղ եւ սքանչելի յօրինուածութեան եւ նոցա

վախճանական պատճառաց միջոցաւ կը ճանչնամք եւեթ։ Նորա կատարելութեանց պատճառաւ իր վրայ կը սքանչանամք, նորա իշխանութեան պատճառաւ գինքը կը պատուեմք եւ իրեն երկրպագութիւն կ'ընեմք։ իբրեւ հպատակ իրեն երկրպագութիւն կ'ընեմք։ վասնզի Աստուած մը որ նախախնամութիւն, իշխանութիւն եւ վախճանական պատճառ չունենար, նա ոչ այլ ինչ է բայց եթէ ճակատագիր եւ բնութիւն։ բնազանցական հարկաւորութիւնն՝ որ միշտ եւ ամենուրեք մի եւ նոյն է, չկրնար պէսպիսութիւն մը յառաջ բերել։ Պէսպիսութիւնն՝ զոր, ըստ ժամանակաց ու ըստ տեղեաց, կը նշմարեմք յամենայնի, հարկաւոր էակի մը կամքէն եւ իմաստութենէն կրնայ միայն յառաջ գալ»։ «Ահա, ինչ որ միտքս գրած էի ըսել Աստուծոյ վրայ, որոյ ձեռաց գործերը քննելը բնական իմաստասիրութեան կը պատկանի»։

Այսպէս՝ մեր գերահանձար իմաստնոյն բնական լուսոյ զօրութեամբ յանգած եզրակացութեան իմաստասիրական դաւանութիւնը հոս դնելէն յետոյ՝ կը կնքեմք այս յօդուածը մեր ոսկեգրիչ Կողբացւոյն հետեւեալ նշանաւոր խօսքերովն, թէ՝ «Որ առողջ միտս ունին՝ ոչ զշարժունան, այլ զշարժիչն պարտին փառաւորել, եւ ոչ ընդ արբանեական, այլ ընդ վարիչն պարտին զարմանալ, եւ ոչ ընդ գնայունսն՝ այլ ընդ գնացուցիչն։ քանզի եւ նոքին իսկ իւրաքանչիւր փոփոխմամբք յայտ առնեն, եթէ է ունն որ փոփոխէ զնոսա . . . զի որ շարժին եւ փոփոխի, չէ էական . . . եւ որ էն եւ շարժէ զամենայն, ինքն ոչ շարժի եւ ոչ փոփոխի, քանզի էական է եւ անշարժական . . . Որոյ ըստ իւրաքանչիւր կարգաց տուեալ է սկիզբն լինելոյ աներեւութիցն անմարմնոց եւ երեւելեացն մարմնաւորաց՝ որ բաւականն է ի գիտուրիւն իւրոյ անարա եռոքեանն ժամանեցուցանել»։

Ուստի շատ ճշմարիտ է սա առակաւոր ասացուածն, թէ՝ «Քիչ գիտութիւն Աստուծմէ կը հեռացնէ, եւ շատ գիտութիւն առ Աստուած կը տանի»։

ՊԱՅՔԱՐ ԱԶԱՆՑ ՅԱԻՍՏԻԱ-ՌԻՆԿԱՐԻԱ



Աւտորիա-Ռւնկարիա Եւրոպայի միջավայրը գրաւող եւ Գաղղիայէն զգալի օրինակաւ վերին եւ լայնանիստ տարածութիւն (622,000 քիլոմետր, Պոսնիա եւ Հերձէկովինա միատեղ առնով 683,000 քիլոմետր) ունեցող, մարդաշատ (30—40 միլիոն) Աւագ տէրութիւն մ'է: Պահեստի գումարտակն ի միամին հաշուեալ 1,500,000 ի բարձրացով 300,000 ի բանակ մը կը պահէ: Իրեն պահսածը «Մի ազգ» ըլլալն է: Մինչ Գաղղիացիք, Ալեմանք, Ռուսք, Իտալացւոց աշխարհի համացեղ բնակիչք՝ հոծ եւ բազմամբոխ լիութեամբ ձոյլ զանգուած մը կը կազմեն, ինքն Աւտորիա-Ռւնկարիա՝ ոչ միացեալ՝ այլ մին առ երի միւսոյն եղեալ, աւանդութեամբ, լեզուաւ, շահիւ, տենչանօք իրարու հակառակ, միահեծան իշխանութեան մը ներքեւն եռանդեամբ ոգորող, եւ արտաքուստ ոչ մի եւ նոյն թշնամիներն, ոչ մի եւ նոյն դաշնակիցներն ունեցող, խուռն եւ բազմամբոխ ժողովրդեան մը գլուխն անցած է: Անդստին ոյն պատճառէ ազանց միւսիոն մ'եղող այս միահեծան տէրութիւնն՝ ի ներքս միշտ պղտոր դրից, օտար եւ միշտ անստոյդ քաղաքականութեան եւ այլ մեծ պետութեանց առջեւ զինք իրական ստորնագունութեան մէջ անշարժ բռնող վիճակի մը դատապարտեալ է:

Աւտորիա-Ռւնկարիայի բնակիչք, Մաճառս եւ Խոտայսիս գուցէ ի բաց առնլով, երկար ատեն իրենց ազգութեան նկատմամբ ինամածութիւն մը չունեցան, հոգ մը չտածեցին: Ամենքն առ առհասարակ հապալութէիք էին, ինչպէս Գաղղիացիք՝ Պուրագոնեանց, Ռուսք՝ Թոմանովեանց, Բրուսիացիք՝ Հոհէնձուլեռեանց: Եւ առանց իրարու խառնուելու, առանց կագ եւ կուիւ մ'ունենալու, իրենց միահեծան իշխանաց տակ, իրարու դրացի եւ սահմանակից ազգք էին: Բայց մեր գարնընդհանուր Եւրոպա կերպարանափոխ ընող կրկին շարժման մականջալուր եւ ականատես ըրաւ զմեզ, յԱւտորիա 1848 ի դէպքերն թէ՛ Պ. Մեթեռնիկի անկոպար եւ միահեծան քաղաքականութեան դէմ խազմ եւ յուզումն էին, թէ՛ զհառ

սարակութիւնս անդիմադրելի սաստկութեամբ ընդհարկանող խառնակ ճակատախառնուրդ : Վիեննայի ազատասէր վտարանջութիւնը, Պոհեմիացւոց աշխարհին յեղափոխութիւնը, Ունկարացւոց երկրին եւ Լոմպարտեան-Վենետիկեան ազգային ապատամբութիւնք զինու նուաճեցան : Սակայն քառան տարի յառաջ խաղանք զինքն (զԱւոտրիա) իտալացւոց երկրէն վտարանջուր, Գերմանիայէ տարագիր հանող 1859 ին եւ 66 ին անհնարին կոտորածէն ետքն, Աւստրիական հարստութիւնն ազգաց եւ ազանց ըղձիցն հաճութիւնն եւ սփոփիանք տալով ի մանկութիւն դառնալու, մատաղանալու եւ նորոգուելու փորձ մը փորձեց : Կարգեցաւ, սահմանադրական կառավարութիւն մը կանգնեցաւ, երկուութեան անուամբ ցայժմ ի զօրութեան եղալ վարչութիւն մը ի գոյ ելաւ : Սոյն վարչութիւնն՝ յաջակողմանէ ի Դանուբ յորդով Լայթա գետակն եւ ի ճախակողմանէ Մարխ վտակը սահման առնլով, Հապսապուրկեան ինքնակալութիւնն յերկուս բաժնեց : Աւստրիա կամ Այսրալայթեան միավետութիւն, Ունկարիա կամ Անդրալայթեան միավետութիւն. զատ զատ սահմանադրութեամբք, ուրոյն սենեկօք, ուրիշ նախարարութեամբք եւ ելեւմոնից շատ գործակալութեամբք, երից պաշտօնէութիւն մը, պատասխանատու Վիեննայի եւ Բեշթի խորհրդանոցաց, ընդհանուր շահու խնդիրներն ստանձնած է :

Այս երկուութիւն Մաճաւաց փափաքը լիովին յագեցուց եւ Ալեման ազգին ալ ամենեւին անհաճոյ չեղաւ : Սակայն յԱւստրիա միայն Ալեման եւ Մաճառ չկայ : Միւս ազգութիւնք զոհ գացած ըլլալնուն վրայ բողոք բարձին . օրինաւոր ազդեցութեան մ'իրենց ինկած մասը պահանջեցին եւ երկուց արտօնացնեալ ազգաց իրենցմէ պահանջած հպատակութենէ խուսափելու եւ զերծ ըլլալու համար խլսուցան : Իրենց յետո պահանջման ազաղակացը լուսութիւն հրամայելն այնչափ դժուարագոյն է, որչափ թէ՛ մէկ եւ թէ՛ միւս միավետութեան մէջ մեծամասնութիւն կը կազմեն :

Այսրալայթեան Միավետութեան մէջ 22,000,000 բնակչաց վրայ Ալեմանք Զ միլիոն են միայն : Վերին եւ Ստորին Աւստրիայի մէջ բովանդակութիւն կազմողք ասոնք են . երկու երրորդական Սթիրիայի եւ Գարինթիայի մէջ . երկու հինգերորդական Պոհեմիայի, կէուը Շլեզիայի մէջ : Ի ներքս

ի խնդիր են իրենց նախնական առաւելութիւնն եւ նոյնին երեւելի նշանն եւ գործիքն եղող ճոխութիւնը, իրենց լեզուն, հաստատուն պահելու: Արտաքոյ՝ ի չնորհս գերմանական սետութեան անկեղծ համակրութիւն կը սնուցանեն: « Հիացմամբ եւ լոին յարգանօք մեր աչքերը մեծանուն եւ ձառագայթարձակ գերման կայսեր եւ իւր հզօր գիւանապետին կը բարձրացընենք », կը գրէր երբեմն իրենց լրագրաց մին. զայս նշանակալից խօսքերն եւս աւելցընելով, « Անհամբերութեամբ եւ ջերմապէս մեր Ալաման եղբարց հետ գաղատացի եւ մոսկովիթ թշնամեաց դէմ ճակատ տալու եւ անոնց կորուսոը տեսնելու կը փափաքինք »: Բայց ստոյգն ալ ըսելու է. ամենքն այս աստիճանի եռանդնոտ բրուսամոլ չեն: հարաւային գաւառաց ժողովուրդք Հապսապուրկի հաստատութեան յանձուկս յարեալ, առաւել աւստրիականութեամբ քան թէ գերմանականութեամբ զգածեալ են: Այսու հանդերձ յոյժ կաթոլիկ են, եւ իր այսպէս Հիւսիսոյ բողոքական միապետութեան հետ ձուլման գաղափարէ քիչ յանկուցեալ:

Իտալացիք հարաւային Դիրոլի եւ Տերկեստացւոց քաղքին տիրած եւ Սթիրիայի եւ Դաղմատիայի մէջ տարածուած են. թէպէտ միայն 600,000 կը համարուին, սակայն աւստրիական սետութեան համար հոգ եւ տագնապ եւ վտանգ խակ կազմած են:

Իտալիա իր հին Վենետիկեան հասարակութեան ստացուածքը կը տենչայ, հակաւստրիական տարրը զասոնք բարձրածայն յետս կը պահանջէ եւ գրեթէ օրըստօրեայ դէպք եւ սպատահարք՝ մանաւանդ ի Տերկեստ, սոյն տարեր հզօր եւ բազմածիւղ ըլլալուն ապացոյց են: Հակառակեալն առ այժմ ձայնարգել մ'ունի. նիզակակցութիւնն իրը խրտուիլ կեցած կը ստիպէ: իրաց այս հանգամանօք, խընդիրս առ յապայս լուծելեաց կարգն անցած կը մնայ: Իտալիայի ըղձալից եւ կաթողին հայեցուածք՝ Թրէնթոյի, Տերկեստու եւ Տիւրենեան գեղեցիկ եւ ընտիր ընտիր ափանց սեւեռեալ են: Աւստրիայի բացարձակ կամքը զանոնք պահել է. քանոյ եւ իցէ. զիրար հասկընալը շատ գիւրին բան չէ:

ԿԱԹՈՂԻԿԵՈՒԹԻՒՆՆ ՅԱՆԳՂԻԱ

Դարձերն ի «պապտկանութիւն» — ինչպէս որ կ'ըսէին արհամարհանօք գրեթէ դար մի յառաջ յԱնդղիա — օր քան զօր աւելնալու վրայ են։ Բաւ է յիշելն թէ այժմ միջին դասէն շատ քիչ ընտանիք կը գտնուի որ գէթ քանի մի անդամ կաթողիկեայ չունենայ։

Անդղիական ազնուապետութիւնն, 1880ին ունէր ի շարա իւր՝ երեսուն եւ ութ՝ կաթողիկէ անդամ վերին խորհրդարանի, քսան եւ չորս լորտեր, վեց անդամ առանձնական խորհրդոց, զիոնարքայն Հնդկաստանի, Հոնդ-Քօնկի, Սինկարպուրի եւ Մաւրիտիոյ կառավարիչները, քսան եւ երկու պարոնիկներ, յիսուն եւ հինգ անդամ երեսփոխանաց խորհրդարանի, թո՛ղ ուրիշ շատ մը պաշտօնակալներ, ատենակալներ, հրապարակագիրներ, եւ ամեն դասակարգէ երեւելի մարդիկներ։

Սոյն ազգին մեծագոյն մասն (12,500,000) կանխակալ սովորութեամբ յարեալ կը մնայ պաշտօնական եկեղեցւոյն, ուրիշ մի կարեւոր մասն (չուրջ 16 միլիոն) այլ եւ այլ աղանդոց կը բաժնուի, որք, 1882ին, հարիւր եօթանասուն եւ չորս կը համրուէին Մեծին Բրիտանիոյ մէջ։

Այս աղանդոց ամենակարեւորն է Երիցականաց աղմնդը, որք քսան եւ չորս հազար կողմնակից ունին յԱնդղիա, եւ մէկ միլիոն վեց հարիւր յիսուն հազար ի Սկովոփիա, ուր հաստատեալ ուրոյն եկեղեցի կը կազմեն։

Արդ՝ պաշտօնական վիճակագրութեան վրայ ակնարկ մը ձգել բաւական է Բրիտանական թագաւորութեան մէջ կաթողիկէ մասին ըրած յարատեւ յառաջադիմութեան վերահասու ըլլալու համար։

(Նարայարելի)

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ՅԻՒՆԱԻՆԻ ՆԵՖԻՍԻ ԹԱՄԻԼԻ ՄԵԺԻՆԵԼԻ

Մէքթէսի Փիւնունի նէֆիսէի շահանէտէ թէտրիս ի-
տիլմիշ օլան տէրսլէրտէն միւթէշէքքիլ տիր .

Միւէլիմի

ՏԻՎԱՆԻ ՄՈՒՆԱՍԷՄԱԲ ՄԻՒՏՏԱԽԻ ՈՒՍՈՒՄԻՍԻ

ՍԱԳԸՉԼԸ ՕՀԱՆՆԷՍ

ԻՍԹԱՆՊՈԼ

Կարապէս Մարպաար. Պապը Ալի ճատէկսինէ
ՍԱՀԻՊԻ, ԳԻԹԱՊՃԸ ԿԱՐԱՊԵՏ

1308

ՖՐԱՆՍԸՉԱՏԱՆ ԹԻՒՐՔԷՅՑ

ԸՍԹԸԼԱՀԱԹ ԼՈՒՂԵԹԻ

ԷՌԵՐԻ

ԱՆՏՈՆ Պ. ՔԸՆԿԸՐ ՎԵ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՊԵԱՆ

ՀաՓթատա պիր քէրրէ մէզգըի ինթիշարէ վազ՝ օլուն-
մագտա օլան պէհէր ճիւզիւ ալթմըշ բարայա Փիւրուխիթ օ-
լունոյօր։ Ապօնըման պէտիլի ալթմըշ զուրուշ օլուպ, օ-
թուզունձու ճիւզիւն նէշրինաէն սօնրա ապօնէ դապուլ օ-
լունմայտնազ տըր :

Հսթըլահաթ լուղէթի պաշընա քէօփրիւ պաշընտա Օ-
հաննէս էֆէնտինին քիւթիւպիսանէսինտէ, վէ Սուլթան
Համամընտա Զարգարեան էֆէնտինին մալազասընտա, վէ
Պէյ օղլունտա Բաբատիս էֆէնտինին քիւթիւպիսանէսինտէ
սաթըլամագտա օլուպ, մահալի մէզգիւրէտէն ասլօնըման
տախի գապուլ օլունուր :

Հսթըլահաթ լուղէթինին եիրմի սէքիզինձի ճիւզիւ նէշր
օլունմայտնազ տըր :

Հսթըլահաթ լուղէթի Տէրիսատէթտէ Սուլթան Հա-
մամընտա, Գարեգին Պալատէան էֆէնտինին Մաթպատ-
սընտա թապ՝ օլունմագտա տըր :

Պատկեր տանենինգ օր մի անգամ կը հրատակուի :
Բաժանորդագրութեան տարեկան զինն է Կ. Պօլոյ հա-
մար 40 դահեկան , իսկ զաւառաց եւ օսար երկիրներու հա-
մար 50 դահեկան , բղբատարի ծախիը ի միասին հաւուելով :

Իւրաքանչիւր թիւ 2 դահեկան է :

Պատկերի խմբագրատունն է ի Բերա , Եկաբիլ փողոց ,
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ թերքին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :